

## ՔԱՆԱԴԻԱՏԵԱԿԱՆ

### ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ԵՐԵԲ ՍԻՒՆԵՐԵ

Ներածութիւն. — Գրականութեան գոյնին տակ ինչ որ կ'երեւի գրատուներու մէջ, միշտ արժանի չէ այդ անուան. անհրաժեշտ է ուրեմն որ քննադատութիւնը հսկէ որպէսզի բարի սերմբ չի խեղդուի որումէն, որպէսզի աշխարհ չի յօշոտուի շարլաթաններէն ու խարիբանիրէն։ Ուրեմն երերու իսկ բնութեան արդիւնքն է քննադատութեան հարկաւորութիւնը։

Մարդկային բարոյական ժառանգութեան մէջ պահպանուելու արժանի գործերուն մէջէն ընտրութիւնը մը կատարելու հարկին տակ կը գտնուինք անխուսափելիորէն, և ի մի հաւաքելու գլուխ-գործոցները. անհրաժեշտ է որ քննադատութիւնը մատնանշէ զանոնք, ցոյց տայ թէ ինչո՞ւ անոնք կը նկատուին զլուխ-գործոցներ, բացատրէ զանոնք, ծանօթացնէ։ Ուրեմն՝ մարդկային միտքի անկործան մէկ պահճաղքին վրայ հիմնուած է քննադատութեան հարկաւորութիւնը։

Հսկան Brunetière-ի որ Տարգինականութիւնը ներմուծեց գրականութեան մէջ, և ըստաւ. կա'յ գոյութեան պայքար գրական սեռերու միջն, քննադատութիւնը՝ վիպագրութեան քննարկերութեան և թատրոնին մետ՝ յազդական ելաւ այդ պայքարէն։ Կարելի չէ գաւիրական կերպով ժխտել քննադատութեան կարերութիւնը երէկուան և այսօրուան գրականութեան մէջ։ Ծնորհիւ այլազնութեան և հետազոտութեան իր կերպերուն նրութեան, չնորհիւ իր արտայայտութեան թիւին և բազմազանութեան, չնորհիւ վերջապէս հեղինակներու ոմանց՝ որոնք զայն գործադրեցին կամ կը գործադրեն, քննադատութիւնը գրագէտներուն և հանրութեան ուշադրութիւնը հրատիրեց և գրաւեց։ Մարդկի, այսօր, կը կարգան քննադատութեան գիրք մը ինչպէս կը կարդային, եր երեմն, վէպ մը՝ շահագրգուու-

թեամբ, հետաքրքրութեամբ և ջանազգութեամբ։ Կը կարդան՝ տեղեկանալու համար. կը կարդան՝ նշգրտութեամբ դատելու սորվելու համար, կը կարգան՝ վերջապէս, ծանօթանալու համար հեղինակին գաղափարներուն և կարծիքներուն։

Ֆրանսական զրականութեան պատմութեան մէջ, քննադատութիւնը՝ հարստացած փորձառութեան բոլոր բերումներով և ներկայացուած Brunetière-ի, Faguet-ի, Lemaitre-ի և ANATOLE FRANCE-ի հասակով զրագէտներով, կը հասնի ծաղկման, կատարելութեան, վայելելով, նոյն ատեն, ան նախընթաց համբաւ մը։

Ի՞նչ է Բննադատութիւնը. — Բննադատութիւնը սահմանելու համար առաջարկը ածեած բանածեաններէն ամենէն նշանաւորն է հետեւելով՝ օգրագէտի գործին նկատմամբ առնուած բանաւոր զառում մը կը կոչուի քննադատութիւնու։

Այս սահմանաւումը, ամենէն նշանաւորն ըլլալով հանգերձ, չէ կատարելով։ Տարամերժ և կամսայական խոկ կրնանք որակել զայն, որովհետեւ, այս տարազին նամաձայն, միայն անոնք կրնան քննադատուել որոնք, ունենալով հաստատ և վերջնական չափանիշներ՝ կ'արտասանեն դատումներ հեթանուած այն չափանիշներուն վրայ։ Այս բանածեւը կը վատակ քննադատութեան ասպարեզէն բոլոր անոնք որ, առաւել կամ նուազ բացայացործէն, չեն յաւակնիր գնել օրաննաւորութիւնն գրական գործերու իրենց ըմբռնումին մէջ, ոչ աղ և գատառմ իրենց զգացածն արտայայտելու կերպին մէջ։

Բոլոր գարերու ամենէն նուրբ, ամենէն բարեցակամ, ամենէն քաղցրուէն հեղնող քննադատութիւն A. France կ'ըսէ ։ Ետք քննադատութիւնը մի շեմ ևս անհատութիւն կ'ըլլամ ընտանեան խօսակցութեան մը միայն, ըստ իմ ճաշակիս, իմ ֆանթէզիիս, իմ գմանաճյուղիս դիմուն իսկ, առանց յաւանութեան ամէն բան դիմունալու և բացատրելուած։

Այս բանածեւն ալ հաւասարապէս կը վատակ քննադատութեան ասպարեզէն անոնք որ, ունենալով հանգերձ հետախուզումի բանաւոր մեթոս, չեն առաջադրել զառումներ, զիրոներ, բայց, աւելի խոռարհիտ թերեւս, կը բաւականանան տալով բացատրութիւններ։

Միծաբայն քննադատներու ամենէն պայման արամարանին՝ E. FAGUET-ին համաձայն քննադատը մարդ մըն է որ կը զամարուշէ գեղեցիկ բաները. կը բացատրէ եւ սիրել կուտայ զանոնք, նաեւ որուն գրուած քննիրը մեզի խորհի կուտան, կ'օգնին մեզի խորելու Ըստ նոյն նրանաշակ քննադատին՝ քննադատը մը հասկնալու է և հակցնելու է, անչ'ըստ, յատակ կերպով։

Յանդգնանում պիտի բնլար առաջարկել ու է սահմանում քննադատութեան. այս արդարքը՝ նկուն, շարժուն և բազմերեա չի խուիր ունենալ բնոյթը պարփակուելու ու է տարապի խոտապահ շրջանակն մէջ Որոշ սահմանումի մը տեղ նախամեծար է տալ նկարագրութիւնը քըննադատական զանազան կերպերուն։ Եատ հետաքրքրական նիւթ մը՝ արդարք. ընտրել տիպար քննադատանիր (Brunetière, Faguet, Lemaître, France) և տալ անոնց քըննադատութեան մերենալու և զայն գործադրելու եղանակները։ Պիտի ընենք այդ յաջորդաբար։

## I. ՏՕԿՄԱԹԻՎ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ

Տօկմաթիվ քննադատութեան տիպարն է FERDINAND BRUNETIÈRE որ, 1875ին, երբ սկսաւ պայքարի Փրանսական բնապաշտութեան դէմ՝ գրչուայքարողի տըպաւորութիւն խողուց աւելի քան՝ քննադատի։ Արդարք իր "Roman Naturaliste", երկը, սակայնունչ և բարկանայի քննադատութիւն մը, գրուած է խածնող աւելնով և նեխսաստ խոփոռութեամբ։ Նորեկին մէջ մարդիկ տեսան միայն տիպուր հականառող մը, թէկ որոշ տաղանդով, բայց ցած ահասակէն, նկատ առած անոր գործածութեան կերպը և ստացուած արդիւնքը։ Այս առաջին պատճորութիւնը հետզհեաէ փոխուեցաւ երբ յօդուածները իրարու յաջորդեցին։ Մարդիկ վարժուեցան այս քըննադատութեանխստութեան կոպտութեան, առելին։ մարդիկ գտնան, նրամայական քըննադատներու ետին, դրական սկզբունքներ, և սեւացրէք երեւութեական կողմակցութեան մէջ, հաստատուն կորինենք բանաւոր չափանիքի մը բնապաշտութիւնները իւ զգուանքը՝ զոր զդաց

կատարեցին նաև քննադատին այս լաւագոյն գնահատութեանց մէջ։ Բայց ինչ որ աւելին նպաստեց, ա'յն էր որ մարդիկ տեսան թէ մէկէ աւելի լար ունէր ան իր աղեղին գրայ, և մէկէ աւելի գրական տաեւութիւն՝ իր հոգիին մէջ։

Արդարիւ, մինչեւ 1889, բարի կոիւը կը մէկ է, իր հակառակորդներուն գէմ, զորոյ յետագային, պիտի կոչէր սքրանսակն հուզին թշնամիները։ Նախ սանդէտներուն (ERUDITS) գէմ որոնք հմտութիւնը ինքնանգատակ դարձուցիք էին փոխանակ իրարիւ միջոց գործածելու զայն։ Եթոյ, ուշացած վիպականներուն գէմ, որոնք իրենց սեւոր կը փոէին, կամ կարենորութիւնն կուտային աւելի արտայատութեան քան գաղափարին, ոճին՝ քան խորքի ընտիր յատկութեան և տակաւին սրգա՞ն ուրիշներու գէմ։ R. Doumic՝ նենդատէտ հաճոյքով՝ կը հանէ ցանկը՝ պատկառելի իր երկայնութեամբ և զանազանութեամբ՝ վարպետութիւններուն։

Հանրութիւնը որ համութական կը տեսնէ իրերը, հասկցաւ թէ պարօաւագրին կոչանելուն տակ կար քննադատա մը որուն վարիչ գաղափարները մնայուն էին, հաւակուակ անոնց կիրառութեան այլազանութեան։ թէ այդ գաղափարները կը ներկայացնէին ազգականական երեւութ և և կը թուէին ծագում տասած երկու կամ երեք կրթական ձգուութեարէ որոնք անսասան ստուգուած էին։ մէկ բառով՝ թէ մարդիկ կը գտնուէին ներկայութեանը վկազպեականի մը որոն կարծիքները, գնահատութեարը, գատումները և պարաւուները կը բիեկն միւեւնյան ակէն։

Գրական մահանգութիւնները չեն կլաներ իր ուղղ գործածենութիւնը։ չն թայի նոյն իսկ ըլլալ առաջին plan-ի զուտ պատմական յօդուածները կ'ընդմիջեն գրական յօդուածները։ Ասկէ հետեւցնել թէ քննադատը իր ուզգութեան մէջ անորոշ էր և թէ հաւասար հանոյակասաւրութեամբ կը նայէր գրականութեան և պատմութեան, չափազանցութիւն պիտի ըլլար Դիտելին՝ տարածուն իր հետաքրքրութիւնն է զոր կը վկայեն իր ուսումնամասիրութիւնները որոնք ապացոյն են իր գիտութեան հաստատուածութեան և զանազանութեան։ Մարդ չէ համարձակիր լրացնել կամ տաւութամբել

Taine-ի հասակով գրագէտ մը, ինչպէս կ'ընէ Brunetière, մարդ չի յարձակիր Պրիւնդվիքի Մանիքէսթոյին պէս հարցի մը վրայ առանց երկայն և լուրջ պատրաստութեան:

Ժամանակակից գրականութիւնը զի՞նք կը շահագրգուէ անցեալի արտագրութիւններուն չափ: Աւսման նոյն կերպն է իր կիրարկածը օրուան կիրքերուն ինչպէս զաւական գործերուն: Զգատելով քննադատութիւնը գրական պատմութենէն, նոյն ժամանակութիւններով և նոյն պահանջներով տարուած է: Իր ակսական ուսումնասիրութիւնները կը նպաստեն զի՞նք ամրացնելու դօգմատիկ գիրքաւորումին մէջ որ իրը եղած է միշտ, որ կը լուսաբանէ նաև իր գարգապետութեան որոց գիծեր:

Իր գործունէկութեան այս առաջին ըըրջանէն սկսեալ, Brunetière եղած է ամրողական: Անին գեղագիտութիւն մը և քիրողականութիւն մը. տէրն է կերպի մը, եթէ ոչ տակաւին գրութեան մը. և մանրամասնութեան հարցեր կան որոնց վրայ կարծիքը կրնայ փոխել յետազային: Նոյն իսկ՝ էականներուն վրայ:

Գծնենք Brunetière-ին վարդապետութեան լրջագիծը, ուսումնասիրելով իր մաքրն գիրսաւոր ճգուտումները:

Իրեւ ուսուցիչ ԵCOLE NORMALE-ի, առաջագործեցաւ քննել մեթոսի հացերը և ի յայտ թրեկ ա'յն որ իրեն կը լուսէր ըլլալ լաւագոյնը, զայն ճշգրտութեամբ տարագել, ոչ միայն ծառայելու համար իրեն՝ այլ նաև անոնց օրոնց գրական կրթութիւնը իրեն կ'ինար: Իր դասախոսութիւնները ամփոփուած են գիրքի մը մէջ՝ սիներու եղագիտութիւնը գրականութեան պատմութեան մէջու:

Սեսերու եղագիտութեան իր տեսութիւնը հակառակ առաւելութիւններ ներկայացնելուն, մեծապէս վնասեց իրեն, թէ իր ողջութեան և թէ իր մահէն ետք: Իր ողջութեան՝ բազմաթիւ հակառակորդներ հանից իրեն գէմ: Իր մահէն ետք՝ իր բերումը քննադատութեան, իր ամրող գործունէկութիւնը նկատուեցաւ միա՛յն եղագիտութիւնը, ինչ որ սիմալ է:

ECOLE NORMALE-ի մէջ իր ուսուցումը ըլլալով տեսական ցուցագրութիւն մը՝ էր նաև կիրառութիւնը սեսի մը եղագիտութեան՝ գրական քննադատութեան:

Ուսուցիչին մտագրութիւնն էր նկատել այս աշխատութիւնը որպէս ներածական մը լայնածաւալ գործի մը, որուն մէջ, մեկնելով միեւնոյն ներշնչումէն, բոլոր գրական սեւերը պիտի ուսումնամարդութիւն նոյն մեթոդ տին համաձայն: Այս լայնածաւալ աշխատութենէն զոր չամրողացուց Brunetière, կտորներ միայն ունինք, որոնք, ճիշդն ըսած, բաւական շատ են և իւրաքանչիւրը՝ վերջնական:

Թինագատութեան պէս թատերական սեռն ալ ուսումնասիրեց իր ամենէն յատկանշական երկերուն մէջ, սկսեալ CID-էն մինչև MUSSET-ի կատակերգութիւնները: Այս ուղղութեամբ շատ շահեկան է կարգավաճառ իր "Les époques du théâtre français":

Ժամանակակից քնարերգութեան կազմութիւնն ալ կը բացատրէ մեզի ուրիշ գործով մը՝ "L'EVOLUTION DE LA POESIE LYRIQUE EN FRANCE, AU XIX<sup>e</sup> SIECLE": Հոյն ցոյց կուտայ մեզի թէ՝ որպիսի յաջորդական փոփոխութիւններով՝ այս քնարերգութիւնը, անգամ մը ծնած, կ'անցնի հաղնելու համար կերպարանքը վիպականութեան, բնափաշտութեան և խորհրդապաշտութեան: Եւ կը պատահի, այսպէս, որ մենք ականատեսն կ'ըլլանք՝ ոչ միայն XIX դարու ֆրանսական քնարերգութեան եղափոխութիւնն, այլ՝ այդ ժամանակի ամրող գրականութեան որոն մէկ արտայայտութիւնն է քնարերգութիւնը, և ամենէն կադրեւորը: Բայց նկատի առնելով սեր մը այս մեծածաւալ անը մարդկի պիտի զարմանան տեսութենէն գրիթէ կորսնցուցած ըլլալուն ա'յն բանը, որ կուտայ յատուկ գեղցկութիւն և մասնաւոր հրապոյր քերաթը աշածերուն: Ընդհանուր ակնարկները և միծ համագրութիւնները ունին, աւազ, գրեթէ միշտ այս տեսակ թերաւթիւնները: Եւ Brunetière-ն ալ, թիթելով հանդերձ իր յատկութիւնները կանոնաւորութեան, յաստակութեան, մտաւորական թափանցողութեան, ուժեղ ողջութեան, է՞ր ամենէն աւելի յարմար անձը լուծելու այս խնդիրը որուն չի բաւեր երկրաչափական միտքը, և որուն պէտք է, կ'երեւի, որոշ թաքթ, նրբութիւն, և թրթուն, փափուկ զգայնութիւն: Ներկելի է կասկածիլ:

Իր ETUDES CRITIQUES SUR L'HISTOIRE DE LA LITTERATURE FRANÇAISE:

կը կազմէ ստուերագիր մը վէպի հղափութութեան XVIIIՊԴ գարուն :

Իր այլազան և ծովածաւալ գործին մէջ զիւրաւ զատորչելի է կարեւորութիւնը զոր կուտայ բարոյական որոշ հարցերու : Յանական բարութական այս նկատութիւններն առնութիւն ունին կրօնին հետ, անոր կը սահմանակցին, անոր կը յանդին ընականօրէն և հազիւ կը նշմարին վայրի կեանը ուր թողած նողը՝ իմաստասէնիներու հաստատած սահմանը : Կը քալիե ապառով քայիերով այս հոդին գրայ ուր գործիր հետեւանքն են dogme-ին : Այս առնչութեամբ շատ շահեկան են "la casuistique dans le roman, Une apologie de la casuistique, La critique de Bayle յօդուածները :

Pascal, Bossuet, Fénelon, Bourdaloue, Fléchier բազմաթիւ անգամներ զինք կը գրաւեն և կը զրադեցնեն ամրողջութեամբ. անոնց մասին կը խօսի ի՞նչ չիշտով, ի՞նչ ետանքով : Այս հեղինակներուն յարուցած հարցերը խորուն արմատներ սէնին իր հոգին մէջ, և անկարու անոնց զպի առանց որ իր հոգին չի թթառայ ամրողջովին :

Իր վերջին տարիներուն՝ յատու կ կրօնական բրօգականանին հետ շարունակեց զրական քննականատութեան գործը : Խշանառոր են "L'histoire de la littérature française classique, և Balzac վրայ ուսումնասիրութիւնը :

Առաջինը այս երկու երկերէն պիտի ըլլար հեղինակին գրական կտակը ուր Բրունելի կ'ուղէ ներկայացնել, իր մեծ գործերուն մէջ, նկարը՝ կազմութեան և ծաղկութին՝ ֆրանսական դասականութեան : Գործը անտարտ թեաց իր մասով, բայց մեծ արժէքով, որ կը հայանայ հեղինակին որդեգրած կերպին՝ նաև ընդհանրացնելու իր կարողութեան մէջ :

Արդարեւ, ինչ որ Brunetière կ'ուղէ ներկայացնել չէ՝ միայն յաջորդականութիւնը երկերու որոնք կը կազմեն թեզանը ֆրանսական գրականութեան, վերածնունջն մինչև դասականութեան շիջումը, չէ՝ միայն նկարահանդէս մը այն գրագիտաներուն որոնք կառուցին դասականութիւնը և անոնց որ յետոյ անոր ներկայացուցիչները եղան, ոչ ալ միայն կցորդութիւնը զալափարներու որոնք առաջնորդեցին հեղինակները, կամ, որոնք կը յայտնուին անոնց երկերէն : Այս ամէնը զինք զրադեցուցք

են անտարակոյս, և քիչ բան չէ այդ թայց գրական պատմութեան մասին ան կը շինէր աւելի բնդրածակ, աւելի՝ բարձր զաղափար մը : Կենդանի կը զգար անցեալի երկերը, Ան կը տեսնէր ինչ որ ամէն գործ, իր երեւման պահուն, կը պարտէր զինք նարդուղներուն, կը հասկնար ինչ որ կար իրապէս նոր և ինքնամիգ իւրաքանչիւր գրագէտի նպաստին (apport-ին) մէջ, և թափանցողութեամբ կը զտտէր տարրերը՝ ոչ միայն տեւականները այլ նորդործականները՝ գլուխ-գործոցներու, անոնք իսկ որ պիտի գտնային պատճառներ՝ մօտաւոր եղափոխութեանց, և ոյժեր՝ զորս հաշուի պիտի առնէր ապագան :

Այս ըմբռնումով պատմաբանին գործը կը գտնայ գտուարին : Brunetière-ի Histoire de la littérature française classique-ը է էապէս կենդանի և զօրութենական :

Թայց Brunetière իր կեանքին վերջին տարիներուն մեծ մասը յատկացուց կրօնական առաքելութեան և բրօրականամբն :

Եղափոխութիւնը ողինք տարաւ՝ կրօնական ինդիքներու գիմք տարաւ՝ կրօնական ինդիքներու գիմքաց անտարբերութիւնէ առաքեալի մը զիրքին, շատ հետաքրքրական է և մանաւանդ յայտաբար իր մոքքին էական հակումերէն մէկուն հրաշէկ ծարուը ստուգութեան : Այս ծարուը բացարարութիւնն է իր դօգմատիսմին : դօգմատիսմը ըլլալով ապաստան մը անհասական ճաշակի խոսորութերուն դէմ և ուղեցոյց մը՝ աւելի ապահով քան շարժականութիւնը սխալանքի տէր՝ ենթակայական տպաւորութիւններու, նոյն այդ ցանկութիւնն է որ մեզի կը բացատրէ այն խանդգամուռաթիւնը որով Brunetière յարեցաւ եղափոխութեան և զայն ներածէց գրական քըննադատութեան մէջ : Եղափոխական վարդապետութիւնը պիտի տար վերջապէս այն ստուգութիւնը, որուն մարզը պէտք ունի ապրելու համար, եղափոխական վարդապետութիւնը որ կը թուեր ըլլալ վերջին խօսքը փիլիսոփայութեան և գիտութեան : և մըշտ նոյն թափին է : զէպի նշարտութիւն որ կը խուսափի երբ կը խորհիս հասած ըլլալ իրեն՝ որ՝ թերացումովը մարգակյն ստուգութեանց զինք մղեց, հաւատարիմ ինքն իրեն՝ հակառակ փոփոխութիւններու ողորմածութեան և յոյսի և ստուծոյ ոտքերուն :

Երկու բան դիտելի է Brunetièreի պարագային՝ այ) իր գործառնութեան մանէն յատակը հարապարտակազբական հրեւոյթ կը զգենու ։ Այն ճառհերը՝ որոնցմով Brunetière կը փորձէր ցուցնել կարեւորութիւնը կամ այժմէութիւնը իր վիճած հարցերուն, ինչ պէտք այն միւս ճառաերը՝ ուր ան կ'ուզէր ապացուցանել իր ճիշտ դատած լուծումներուն հարկաւորութիւնը, մեծ զօրութեան և բարձր դատաղութեան երկեր են ուր հետզնակը կը պարզէ տրամաբանութեան, խանդի և տրամախօսական կորովի իր բուրուր կարողութիւնները։

Բ) Քրիստոնէութեան իր յարումին ու բոշիչ զրդիւր բարոյական տիսակէն է։ Քրիստոնէութիւնը ոչ միայն կը մատուցանէ իր հետեւորդներուն պատասխան մը այն բոլոր հարցերուն զորս մարդիկ կ'առաջազրեն, ոչ միայն է վարդապետական մարմին մը որ կը պարունակէ լուծումներ բուրուր ինչդիբներուն համար մտաւորական կամ զգացական դասակարգէն, այլ նաև է համայիշ մը սկզբունքներուն որոնք կրնան ծառայել իրեւ ուղեցոյց հանապազգորեայ մեր արարթներուն մէջ։ Այս անիւննեն դիտած, մնկերային իր առաքենութիւնը անբազգատելի է։ Եւ Brunetière, միշտ կապուտ գըրական գործերուն որոնք կը ծառայեն պահպանէն և կատարի լավործման ընկերային կիմնարկութեանց։ մանաւանդ հրապուրուեցաւ քրիստոնէութիւնն որովհետեւ այս վիրշնը կը ներկայացնէր ազդու միջնոներ համարական կիանքի բարուրուման համար։

Այս կողմէն կը շօշափենք իր մտքին (կամ սրտին) ուրիշ մէկ հակումը՝ քննազատութեան բարոյական հանգամանքը։ Վասնակի դիտական ասուլութեանց սրբահարութեան կապականաւութեան կապուտ գարգապետական, ընդհանուր գաղափարաներուն բարեկամ իմսուտասէր, անցեալի գրեթէ պաշտամունքն և սէրն ունեցող պատմարան մարգու մը քով կ'այ Ֆ. Brunetière-ի մէջ բարոյագէտ մը անհունօրէն հոգածու աշխատելու, խօսքով կամ գրիշով, պահպանման և բարգաւաճման այն ամէն բանի որ կրնայ ամբապնդէլ ընկերային կիմնարկութիւնները։

#### ԱՄՓՈՓԵՑ

ՊԱՐԳԵՒ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵԼԻՍԵԱՆ  
(Հայունաւութելի)

## ԵՐԱԺՇԱԳԻՑԱԿԱՆ

ԵՐԱԺՇԱԳՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ԴԼՈՒԽ Բ.

ՄԻԶԻԵ ԴԱՐ

Polyphonicus արուեստը՝ — եկեղեւական երաժշտութիւնը հսկայագալի կը յառաջանայ, չնորիկ մեծ վարպետներուն Այդ մեծ վարպետները՝ մեծ մասամբ ֆլուրանացիներ, diaphonie-ն, déchant-ը և իրենց հանձարը իրար խառնելով ծնունդ կուտան polyphonique մեծ արուեստին։ Հասնախ քանի մը խօսք պէտք է ըսել ֆրանսական երաժշտութեան մասին։ Ֆրանսական երաժշտութեան պատմութիւնը երեք մեծ շրջաններու կը բաժնուի։ Առաջին շրջանը, որ կը տեսէ Ժ. գարէն մինչև Ժ. գար՝ կը յատկանշուի հարազատ ֆրանսականութեամբ։ Մանաւանդ Ժ. գարէն մինչև Եւ. գար, ֆրանսան աշխարհի երաժշտութեան օրրանն է և անկէ ծնունդ կ'անձնին մեծ հանճարներ, երկրորդ շրջանը՝ Ժ. գար՝ Գ. գար, ֆրանսական երաժշտութիւնը կորսոնցնելով իր ինքնատպութիւնը՝ Կ'ենթարկուի երազականին ազգեցութեան։ Այս շրջանին ֆրանսացի երաժշտութիւնը իմաստական երաժշտութիւնն է նոր առողջ կը դնէ։ Հիմա, կը գտնուինք ֆրանսական եւ բարձրաժշտութեան պատմութեան առաջին շըրացնին մէջ։

Ժ. գարուն կը տեսնենք թէ արգէն բազմաթիւ երաժշտական զպրցներ կան Ֆրանսայի զանազան քաղաքանքներուն մէջ (Բարիզ, Լիոն, Պորտօ և այլն), որոնցմէ՝ Կ'ելլին մեծ տեսաբաններ ժ. գարուն՝ արգէն Ֆիլիպ-Մը-Վիգրի, Կիյում-Մը Մաշո, Ժան-Մը-Միլիրիս, վերջնականապէս կը կիմնեն նոր արուեստը՝ և կը տարածեն ուրիշ երկիրներ։ Բատիլյոյ մէջ ալ կը սկսի ծալկիլ նոր արուեստը՝ Ֆրանսէսք Լանտինով։ Աւելի վերջ, Կիյում-Ֆիլիպ (Տուլուսի կամ Պարիսի պատաշնի մէկը), Պորտօ, Կիյու-Գինչուա, աւելի և կը յառաջին առաջական պատմութեան առաջին շըրացնին մէջ։